

հրեշտակները, և ու իշխանութեաները, և ու ներիա, բաներն, և ու  
գուլ-բաները, և ու բանակները, և ու իշխանութեան և ու մասնակտութեան  
արարած և ու ջիկել կարող է Աստվածույ սերից:

(Թարգ.)

Գ. Ե. Ա.

## Գ Ի Տ Ն Ա Կ Ա Ն

Ա Ս Տ Ա Բ Ա Շ Խ Ա Ա Ն Շ Ո Վ Ա Ռ Ա Բ Ի Թ Ի Ւ Ե Բ .



Գ Ի Ս Ա Խ Ա Բ Ի Ք .

(Հայունակ, Արքադ, Դեմք, Բ., Ը.)

Գիտութիւն ասուած բանը՝ մարդկային մտաց եւ իմացականութեան յաղթանակն է. նա կ'իմի յամրաբար եւ աշխատանօք ամենեցունց գործակցութեամբը, եւ միւտ միօրինակարար կ'ընթանայ յառաջ: Սա նախ կ'սկսի մասնաւոր իրողութիւններն եւ գէպքերը գիտելով եւ ինկատ առնով, յետոյ այդ մասնաւոր իրողութիւններն իմի կ'ժողովէ, գոյա մէջ նշմարուած նմանագոյն հանգամանքներն ու յատկութիւններն իմի վայր կամփիտիէ, իմի բան՝ այդ հանգամանքներն յառաջ բերող առաւել կամ նուազ ընդհանուր օրէնքներն կ'գտնէ, յետոյ մասնաւորէն առ ընդհանուրն վերելանելով, կ'գտնէ մի սկզբունք՝ որ կ'բավանդակէ բոլոր այդ նշմարուած մասնաւոր գէպքերն եւ սոցա երեւոյթներու օրէնքներն:

Յայնժամ շինուած է այդ մասին գիտութիւնը, զի կարող է ոք յայնմ հետէ ընդհանուրէն այլ մասնաւորին իշնելով, հաշուել՝ բացատրել օրէնքներն եւ գէպքերն, եւ գոյա վերաբերմամբ լուծել ամեն ոեւ է հարց՝ որոց ոք կ'հանդիպի:

Նեվտոն, աստեղաց շարժման այլեւայլ երեւոյթներն ու հանգամանքները նշմարելով զննելով ու գասաւորեռով, գոյա ըուլոր օրէնքն արգէն ամփոփած էր ընդհանուր ձգողութեան (attraction) սկզբանը մէջ, ուստի եւ գիտաւորաց այլ շարժման օրէնքը բացատրելու համար, առանց ոեւ է վարանման կամ

տառամսութեան, միեւնոյն ձգողականութեան սկզբունքն ի կիրառաւ եւ եղրակացոյց թէ՛ գիսաւորք նիւթեղին զանգուածներ են որք կ'գան ի հեռուստ ուղիղ գծով գէպ ի մեր աշխարհը, այս ինքն մեր մոլորակային գրութիւնը, յորում անհրաժեշտ կերպիւ արեգակնային ձգողութեան տղղեցութեանը ենթարկուելով, կ'հարկադրին ոսյն ձգողութեան պատճառած ձուածեւ շրջանածիրը գծելու արեգական մօտը, ճիշդ իրրեւ պարզ մոլորակ մը: Եւ քանզի գիսաւորաց նկատմամբ այն ժամանակի տիրած կարծեաց համեմատ, գիսաւորք ուղիղ գծով մը անհունութենէն կ'գային գէպ ի մեզ եւ նոյն գծով նորէն գէպ ի անհունութիւն կ'վերագառնային, ուստի եւ գիսաւորաց գծած ընթացաշակիղն այլ ուրիշ բան չէր կարող լինել՝ բայց եթէ անհուն ձուածիր կամ տարարաժան զուգորդածիր մը<sup>1)</sup>):

Գիսաւորաց խնդրոյն ի սկզբան նեվտոնի տուած նախալուծումն այս էր, որն որ յետոյ ձգողականութեան սկզբան փառաւոր մի հաստատութիւնը լինելու սահմանուած էր: Նուտով իսկ առիթը ներկայացաւ որ նեվտոն իւր գրած սկզբան գործնական մի փորձը կատարէ: 1680ին երեւեցաւ այլեւայլ հանգամանօք նշանաւոր հանգիսացող մի գիսաւոր, որն որ գիսաւորաց

1) Զարդարեածէր ասուածը՝ չափից գուրս երկայնութեամբ ձուածիրի մը կ'նմանի, որոյ երկար տրամադրծը անհունապէս երկայն է: Տ-բ-բ-ժ-ն (parabole) կըկոչուի զուգորդածիրը՝ երբ սորա մի կողմի գագաթը միայն ձուածիրի կ'նմանի, իսկ գագաթան երկու կողմի գծերն քանի հեռանան գագաթից՝ այնքան միեւնանցից կըբաժնուին և կ'անջատուին: Այս ձեւին զգալի մի օրինակը կընայ համարուել՝ երբ շաքարի գլուխ մը իւր բրդածէ մի կողման զուգահեռական ուղղութեամբը ընդ մէջ կտրուի՝ այդ հատօւածին մակարդակը շրջապատող գիծը՝ առանց խարըսին՝ ճիշդ տարարաժան զուգորդի մը ձեւը կ'ներկայացնէ: Նմանապէս ռումիրի մի թնդանօթի բերնիցը արձակուելէն մինչեւ գետինն ընկնիլը՝ գծած հետքին ձեւն ալ տարարաժան զուգորդի մի է: Իսկ դ-բ-բ-ժ-ն (hyperbole) կըկոչուի այն զուգորդածիրը՝ որոյ երկու կողմն ալ ձուածիրի նման փակուած գագաթներ կ'ձեւացնէ, որոց մին կ'լինի Արեւուն մեր ձակետը, միւսն ալ հեռակետ գագաթը: Այս ձեւին այլ զգալի մի օրինակը կ'տեսնուի, երբ շաքարի երկու գլուխ յատակ յատակի գէմ դրուելով՝ գարձեալ բրդածէ մի կողման զուգահեռական ուղղութեամբը կտրուի ընդ մէջ, այդ կտրուած հատուածին մակարդակը շրջապատող երկար ձուածիր գիծը՝ ճիշդ տարարաժան զուգորդի մը ձեւը կ'պատկերացնէ:

ամենէն գեղեցկագունից մին էր: Սա նախ խաւարման ծիրին, այսինքն երկրիս թաւալման շրջանածիրին պատահէրով կորեց դայն, յետոյ շարունակեց մօտանալ Արեգական մինչեւ մի կետը՝ որ հազիւ կերպոնէն հեռի էր 220.000 փարսախ<sup>2)</sup>։ որ էր իւր զուգորդածիրին արեւամերձ կետը կամ գագաթը, այնուշետեւ նորէն սկսեց հեռանալ վերադառնալու գեղի անհունութիւնը՝ ուստի որ եկած էր: Ներկտոն հետամուտ եղաւ գիտելու զայն շարունակ՝ նորա երեւի սկսած օրէն մինչեւ այն օրն յորում այլեւս գագրեցաւ տեսանելի լինելէ, եւ գտաւ թէ յիշեալ գիտաւորը արգարեւ կոր շրջանածիր մը գծած էր՝ որ էր ձիշդ տարաբաժան զուգորդ մը՝ սորա մի կեղրոնը լինելով Արեգակը:

Ներկտոնի սոյն գիւտէն յետոյ, աստղաբաշխը այն գաղափարին յարեցան թէ բոլոր գիտաւորք եւս, 1680ի գիտաւորին նման, անհուն ձուածիր մը կընթանան, ուստի եւ Հալլէյ<sup>3)</sup> զբաղեցաւ զանոնք գասաւորելու, այսինքն օրոշել երկնից մէջ նոյն զուգորդածիրերուն գիրքը, որ կը կատարուի հետեւեալ կերպիւ: Նախ հանգոյցին<sup>4)</sup> երկայնութիւնը կըդունեն, այսինքն թէ՝ գիտաւորին զուգորդածիրը ի՞նչ ուզզութեամբ կ'հանդիսի խաւարման ծիրին, յետոյ այդ երկու շրջանածիրերու մակարդակին<sup>5)</sup>

(2) Մէկ փարսախը կ'հաղարամեթր կամ 3.73 վերստ կ'անէ մօտաւորութւ:

(3) Հալլէյ և Խսահակ—Ներկտոն, երկուքն ևս անդղիացի նշանաւոր շափագէտ աստղաբաշխներ են, 17 րդ գարու կիսուն մէջ ծնած:

(4) Երբ 2 շրջանակներ, մէ միենոյն ձեռվլ լինին թէ տարբեր ձեռվլ, միմեանց վրայ գնեմք արտակեղրոն կերպիւ, յայտ է թէ 2 կետի վերայ միմեանց հանդիպելով զիրար կ'կտրեն, այդ զիրար կտրած կետերն կ'կոչուին հանդիպու:

(5) Շրջանածիրի մը 5.-ի-բարեկա կը կոչուի՝ յիշեալ շրջանածիրին մէջը գտնուած հարթութիւնը, Օրինակ առնումք խարբալը, որով ցորեն կամ այլ ինչ կը մաղեն, սա կը բաղկանայ մի բոլորակ շրջանակէ, և մի ծակոտէն կտաւէ կամ ցանցէ, և յժմ այդ շրջանակը իբրև մի շրջանածիր համարելով, միջի պրկուած այդ կտաւը կամ ցանցն այլ կ'լինի նորի մակարդակը, և յայտ է թէ շրջանակը ի՞նչ զիրք որ առնու, հորիզոնական կամ գագաթնահայեաց և կամ խոտորնակ (թեք), բնականաբար իւր մակարդակն ևս միենոյն հորիզոնական կամ գտգաթնահայեաց և կամ խոտորնակ դիրքը կ'ստանայ:

անկիւնը կ'որոշեն՝ որ դոյլ կ'տայ խաւարման ծիրին հետ բաղդատմամբ՝ գիսաւորին շրջանածիրի մակարդակին հակումը կամ խոտերումը։ Նետոյ այդ մակարդակին մէջ կ'որոնեն մերձակետ գագաթից արեգական ունեցած հեռաւորութիւնն եւ ուղղութիւնը։ Հուսկ ուրեմն կենթագրեն թէ գիսաւորը տարաբաժան զուգորդածիրի մը վրայ կ'ընթանայ, որոյ գագաթն է արեւամերձ կետը, եւ մի կեդրոնն եւս՝ արեգակը, եւ թէ նա այդ շրջանածիրին մակարդակի մէջ կը շարժի, կամ ուղիղ շարժմամբ եւ կամ յեպակալոց շարժմամբ։ Ապա կ'նշանակեն մերձակետ գագաթն անցնելու թուականը, եւ այս կերպիւ ստացած կ'լինին գիսաւորի մը պահպանային պահեցիւ։ Զուտ չափագիտական սոյն աշխատութիւնը կը կատարուի ամենաճշգրիտ հայիւներով, բաւական է թէ երկնից վրայ յիշեալ գիսաւորին անցած հետքին երեք կետերը, այսինքն երեք զանազան ժամանակներու մէջ երկնից վերայ յիշեալ գիսաւորին գրաւած գիրքերը գիտուին եւ նշանակուին։ Հալլէյ սոյն աշխատութիւնը կատարեց անցեալ ժամանակաց մէջ երեւցած եւ ընթացաշաւիղնին լաւ գիտուած քսան եւ չորս գիսաւորաց վերայ, եւ իւրեանց զուգորդային տարերաց համաձայն դասաւորեց զանոնք։

Տեսաւ որ դոցանէ երեքը միեւնոյն զուգորդային տարերքն ունէին, այսինքն թէ՝ միեւնոյն մակարդակին մէջ ընթացել միեւնոյն կետին վերայ խաւարման ծիրին հանգիպել, եւ միեւնոյն մերձակետ գագաթէն անցել, վերջապէս երեքն այլ միեւնոյն շաւիղն ընթացել էին գրեթէ, այնքան քիչ տարբերութեամբ զորի հաշիւ առնուլն անգամ չ'էր արժել, բայց աստի նաեւս իւրեանց շարժման ուղղութիւնն այլ միեւնոյնն էր, որ էր յետախաղաց։ Հուսկ ուրեմն ամենէն աւելի սա յատկորոշ պարագայն այլ կայր թէ՝ սոքա երեւացել էին 1531 ին, 1607 ին եւ 1682 ին այսինքն միմեանցից 75—76 տարուայ միօրինակ մինոցաւ երեք զանազան ժամանակներ։ Հալլէյ սոյն ամենամերձ նմանութիւններն տեսներով, համարձակեցաւ հաւաստելու թէ՝ այդ երեք այլեւայլ ժամանակներում տեսնուած երեք գիսաւորներն ոչ թէ երեք զատ զատ գիսաւորներ էին, այլ միեւնոյն գիսաւոր աստեղ յաջորդաբար երիցս երեւումը։ • Մեծապէս իրաւունք ունիմ հաւատալու թէ, կ'ասէր, 1531 ին Ապիանոսի տեսած գիսաւորը՝ 1607 ին երեւցող նոյն գիսաւորն է զոր տեսաւ Քէրլեր,

եւ զոր այժմ այլ մեք տեսանք 1682 ին: \* Յայսմանէ քաջալիքեալ, ուզեց աւելի նախկին պատմական ժամանակներն վեր եւլանել, եւ հետազօտելով գտաւ ստուգիւ 75 տարին մի անգամ՝ երեւցող մեծ գիսաւորաց նկատմամբ յիշատակութիւններ, որք երեւացած էին 1456 ին, 1378 ին եւ 1301 ին: Այս վերջինն այնքան մեծ աչ ու սարսափ պատճառեր էր, որ Գաղիքստոս Գ. պապը հրամայեր էր, տիսուր գուշակութեան առաջքն առնլոյ համար, ի ժամ ճաշու՝ Անձելու<sup>6)</sup> ի զանգակն հնչեցնելու, սովորութիւն մը՝ որ մինչեւ ցարդ մնացած է հռովմէական եկեղեցեաց մէջ, թէպէտ զորա պատճառն ի վազուց է անհետացած:

Աւելի յառաջ գնալով կ'տեսնեմք որ նոյն գիսաւորը 1066 ին եւս երեւցել է, յորում Ասթինկսի<sup>7)</sup> յաղթութեան իթք բարեյաջող մի նշանը գուշակուել էր, եւ զոր Մաթիլտ թագուհին եւս զայն ասզնեգործել էր Պայէօյի կերպասի վերայ նորա ի յիշատակ: Փորձովներ եւս գտնուեցան նոյն գիսաւորին համար ասելու թէ՝ 837 ին 154 ին, ինչպէս եւ Կեսարի մահուանէ<sup>8)</sup> յետպ երեւցած գիսաւորներն միեւնոյն գիսաւորն եղած լինի:

Սակայն անցելոյն մթութեանը մէջ թագուած այս տեսակ յիշատակեաց զննողութեանց չը պէտք է այնքան մեծ հաւատ ընծայել: Գիսաւորներն յաճախ կ'պատահին եւ կ'երեւին մեզ, եւ երբեմն իսկ մի քանի հատը միասին միեւնոյն տարուան մէջ: Ինչպէս իրենց կազմութիւնը՝ նոյնպէս եւ իրենց տեսքն ու կերպարանքն եւս միօրինակ եւ անփոփոխ լինելէ կարի իսկ հեռի կը գտնուին: Այն գիսաւորն որ առաջին անգամ երկայն ու գեղեցիկ վարսով մ' երեւցել էր, միւս անգամուն անվարս ու ան-

(6) Անձելուս, որ կ'նշանակէ «Հրեշտակ», Լատիներէն աղօթք մի է, որ այդ բառովը կ'սկսի:

(7) Ասթինկս կամ Հասթինկս մի քաղաք է յԱնգլիա, յորում 1066 ին արուած պատերազմին մէջ Անգլիայ Հարոլտ թագաւորը պարտուեցաւ և սպաննուեցաւ Նորմանտիոյ դուքս Գուլիէլմոս Աշխարհակալէն:

(8) Հոռվմէացւոց մշտնջենաւոր զիկտագոր Յուլիսս Կեսարի մահուաց նէն քիչ յետոյ երեւցող սոյն գիսաւորն այն ժամանակ ժողովրդոց կողմանէ այնպէս կ'համարուէր թէ նա այն մեծ ու նշանաւոր մարզուն թափառական հոգին եղած լինի:

գէս կ'վերադառնայ: Թաւալական շարժումնին բոլորելու տեսողութիւննին եւս բոլորովին որոշ եւ միօրինակ չէ, ուստի եւ աստղաբաշխից շատերն իսկ շատ անգամ խարուել են թէ երկու տարբեր գիսաւորներ միմեանց հետ շփոթելով, այսինքն՝ մին միւսին տեղ ըմբռնելով, եւ թէ նախապէս երեւցող գիսաւորի մը երկրորդ անգամ երեւնալուն՝ չը կարենալով զայն ճանայել:

Հալլէյ, իւր եօթանասուն եւ հնգամետյ գիսաւորին վերայ ըրած զննութեանց ճշգրտութեանն իրը տպացոյց՝ առանց վարանման գուշակեց թէ՝ յիշեալ գիսաւորը նոր վերադարձ մ. պիտի անէր 1757 ին, և եւ եթէ ստուգիւ վերադառնայ, կ'ասէր, ամբողջ աշխարհ թող գիտնայ թէ այդ գիսաւորին գտումը Անգղիացւոյ մը կ'պարտի: (9) Վերադարձաւ արդարեւ, գրեթէ նախագուշակեալ ժամանակին, երբ արդէն Հալլէյ եօթն տարի է ի վեր է որ մեռած էր:

Եթէ ողջ եղած լինէր այն ժամանակ, գուցէ երկուանայր իւր ըրած գուշակութեանը վերայ: Եւ արդարեւ այս տեսակ գուշակութիւնք մօտաւորապէս կրնան լինել եւ ոչ բացարձակապէս: Ասեմք թէ ինչո՞ւ համար:

Հալլէյի գիսաւորին զուգորդածիրի արեւամերձ գագաթը՝ արեւու եւ երկրիս մէջի հեռաւորութեան կիսուն չափ մօտ է Արեգական: Երբ այդ կետէն կ'անցնի, ամենատաստիկ արագութեամք մը կ'ընթանայ: Գրեթէ երկրիս թաւալման արագութեամքը տասնապատիկը, ինչպէս տօացինք նախընթաց յօդուածոյս մէջ (Դէս Արտարադ Ակ-Է.) գագաթը բոլորելէն յետոյ կ'սկսի հետզետէ հեռանալ, անցնելով մի ըստ միունք մեր արեգակնային դրութեան մեծ մոլորակաց շրջանածիրերն, մինչեւ Պոսիդոնի շրջանածիրէն ալ անդին, այսինքն՝ մեր մոլորակային դրութեան սահմանէն դուրս: Երբ գիսաւորն այնքան հեռանայ, ըստ օրինաց Քերլերի, կ'յամրացնէ իւր ընթացքը, եւ վերջապէս իւր զուգորդածիրին հեռակետ գագաթը հասնելուն՝ հազիւ թէ մեր հասարակ կառքերու գնացըին չափ արագութիւն մը կ'ունենայ: Այդ պահուն երբ նորա մօտը մի մոլորակ պատահի, սորա ձգո-

(9) Ստուգիւ 1682 ին երեցած յիշեալ գիսաւորը՝ մինչեւ ցայսօր յաստեղաբաշխից «Հալլէյի գիսաւոր» անունը կ'կրէ:

ղական զօրութենէն կըքաշուի, սովորական ճամբէն կ' ելնէ գուրս եւ կ' խոտորի իւր շաւզէն՝ որչափ ատեն որ այդ մալորակին ձգողական աղղեցութեանը ներքեւ մնայ: Իւր սովորական ընթացագիծը սահմանող նախնական պատճառն չուոկ ուրեմն աղատելով զինքն այդ խոտորումէն՝ կըերէ վերստին իւր նախկին շաւզին մէջ կ' դնէ արդարեւ, բայց այդքան հեռաւորութեան մէջ ըրած իւր ճամբէն փոքր ինչ խոտորումը՝ իւր վերստին երեւմանը թուականին եւ տեղւոյն մասին մեծ սայթաքումներ ընելուն պատճառ կ' լինի:

Այսպէս եւ Հալլէյի գիսաւորն, հարկագրեալ լինելով անցնելու հետզետէ Լուսնթագի, Երեւակի, Ուրանոսի եւ Պօսիդօնի մօտէն, եւ այս ահագին մոլորակաց իւրաքանչիւրն այլ հետզետէ իւրեանց ձգողական զօրութիւնը ներգործելով նորա վերայ, 1757 ին գուշակեալ վերագարձը կ' յապազէր տեղի ունենալ, եւ սոտղաբաշխը այլ կ' ոկսէին մատանջութեանց մատնուիլ: Սոցանէ մին, Գէրօ, որոշեց վերջապէս նորէն քննել Հալլէյի ըրած հաշիւներն, բայց եւ միանգամայն չըզլացաւ լաւ հաշուի առնուլ նաեւ յիշեալ գիսաւորին վերայ յիշեալ մոլորակաց ձգողութեան յառաջ բերած սայթագիչ աղղեցութիւնքը: Արդարեւ սագժուարին եւ վշոտ ձեռնարկութիւն մ' էր, մանաւանդ որ հարկ անհրաժեշտ էր ի յանդ հանել զայդ՝ սպասուած գիսաւորին մօտալուտ վերագարձէն առաջ: Ուստի եւ Գլէրօ իւր արուեստակից Լալանտի այլ աջակցութիւնը խնդրեց, միանգամայն սոացաւ եւ միուրիշ երրորդ աշխատակցի մ' օժանդակութիւնը, որ էր Տիկին Հօրթանս Լըքօթ, նշանաւոր ժամագործի մի կինը, որն որ իւր իգական սեռէն գտնուելուն հակառակ, ինքզինքը տուած էր այսպիսի բարձր գիտութեանց: Երեք աշխատակիցը հաշուելով գտին թէ՝ գիսաւորը պարտ էր 618 օր ուշանալ, — 100 օր Երեւակին, 518 օր այլ Լուսնթագին ձգողական աղղեցութեանցը հետեւանօքը, — ուստի եւ փոխանակ 1757 ին՝ պարտ էր 1759 ի ապրիլի միջինքին ժամանել իւր չըջանածիրին արեւամերձ գագաթը:

Այս անգամ հաշիւն ստոյդ ելաւ: 1758 Դեկտեմբերի 15 ին տռաջին անգամ՝ նշանաւոր գիսաւորը մը Տրէզտի շքակայքում, ժամանեց իւր արեւամերձ գագաթնակեալ 1759 Մարտ 13 ի, այսինքն հաշուեալ թուականին միակ 32 օր կանուի:

Նշանաւոր գէպք մը հանդիսացաւ ոա, աստղաբաշխական գիտութեան ամենափառաւոր մի յաղթանակը, եւ ձգողականութեան օրինաց ամենապայծառ մի հաստատութիւնը։ 75 տարուայ շրջանի մը մէջ մի ամսուայ տարբերութիւնը՝ գիտութեան տեսականին (théorie) մէջ սխալ մը չը համարուիր, այս տեսակ բազմակնճիռն եւ բազագրեալ հաշուոց մէջ՝ հեռաւոր մոլորակաց ձգողական ներգործութիւններն մօտաւորապէս միայն չափելէ եւ հաշուելէ զատ ուրիշ կերպ չէ կարելի ընել։

Հալէյի գիտաւորին սոյն վերագարձի գուշակութեան ճշգիւկատարումը՝ խրախոյս եւ գրգիռ տուաւ յետագայ աստղաբաշխներուն՝ նորա միւսանգամի վերագարձին եւս թուականը որոշել որ տեղի պիտի ունենար 75 տարի յետոյ, այսինքն 1835 ին։ Աւստի չօրս աստղաբաշխ առանձինն ջոկ ջոկ աշխատելով ու հաշուելով, մին որոշեց վերագարձի թուականը նոյն տարւոյ նոյմ։ Հ ին, միւսը՝ նոյմ։ 12 ին, երրորդը՝ նոյմ։ 13 ին, վերջինն այլ նոյմ։ 26 ին։

Գիտաւորն արդարեւ երեւեցաւ, բայց ոչ յիշեալ աստղաբաշխից որոշած թուականներէն եւ ոչ միոյն մէջ, այլ նոյմ։ 16 ին։ Վերատին պիտի գոյ փոքր ինչ աւելի կանուխ ժամանակաւ, այսինքն 1910 մայիսի 26 ին։ Քսան եւ ութն տարի ունինք տակակաւին սպասելու։

Բայց Հալէյի գիտաւորը չէ միայն՝ որոյ վերագարձն զննուած ու նախագուշակեալ էր կան ուրիշներ եւս զննուած, օրինակի համար՝ գաղղիացի աստղաբաշխ մի Բօն՝ Մարսիլոյ մէջ նշմարեց 1818 ին գիտաւոր մը, որ հեռագիտակաւ միայն կարելի էր տեսնել, եւ որոյ զուգորդային տարերքն այլ հաշուեց։ Արակօ, եւ ապա 0 լսկէր դիտեցին խկոյն թէ յիշեալ գիտաւորին զուգորդային տարերքը կատարելապէս կ'նմանէին մի ուրիշ գիտաւորի զուգորդային տարերացը՝ որ երեւացել եւ զննուել էր 1805 ին 1795 ին եւ 1738 ին։ Երուսիացի Էնք աստղաբաշխն հաշուելով գտաւ թէ յիշեալ գիտաւորը ձուաձեւ շրջանածիր մը կ'ընթանայր եւ կ'ըոլորէր զայն որոշեալ ժամանակի հաստատ տեւողութեամք մի՛ որ ըստ իւր հաշոյն՝ կ'տեւէր երեք տարի եւ երեք տմիս, ուստի գուշակեց թէ միեւնոյն գիտաւորը պարտ էր վերագառնալ ինչպէս եւ իրօք այլ վերագարձաւ, նախ 1852 ին, յետոյ տասնիւրութն անգամ գուշակեալ ժամանակակիներու մէջ,

մինչեւ 1881 ի վերադարձը, որ տեղի ունեցաւ սակայն որոշեալ ժամանակէն բաւական առեն յետոյ, ճանապարհին Նուսնթագ մոլորակի ձգողութենէն սայթաքելով շաւղէն՝ ուշանալուն պատճառաւ:

Հարկ է գիտնալ թէ 1884 ին երկու գիսաւոր երեւցաւ, մին զոր վերն յիշեցինք Ենքի գիսաւորն էր, որ գրեթէ վարս կամ գէս չ'ունի, այնքան որ փոքր է, եւ որոյ մերձակետ գագաթան հեռաւորութիւնը Արեգակէն՝ հաղիւ ¼ մասն է Արեգական եւ երկրի միջեւ եղած հեռաւորութեանը, շրջանաձիրի մակարդ գակը 14 աստիճանի խոտորում մ' ունի, եւ ընթացքն ուղիղ է, այսինքն մալորակաց ընթացքին ուղղութեամբը: Թէպէտ ոս գիսաւորաց յատուկ տեսանելի պոչը չ'ունի, բայց նոցա յատուկ մթնչողութիւնն ունի, որ կ'ոթոշէ զայն բուն մոլորակներէն, մինչ գեռ բուն մոլորակի մը կ'նմանի իւր շրջանաձիրի ձեւովն եւ շարժման կանոնաւորութեամբը: Խսկ միւսն որ նոյն տարուայ մայիսի սկիզբներն սկսաւ եւ մինչեւ հոկտեմբերի վերջերն շարունակեց տեսնուել մեր կիսագնակի երկնքին մէջ, երկայն եւ ամենափառաւոր վարսով միշ սա մի նոր գիսաւոր էր, որոյ զուգորդային տարերքը նոր զննուեցաւ եւ գլխաւորաբար Հիւլինս աստղաբաշխէն, այժմ աստղաբաշխք զբաղած են որոնելու թէ սորա հանգամանկներն արդեօք կ'նմանի՞ն նախապէս երեւցած գիսաւորի մը ծանօթ հանգամանացը:

Յիշատակեմք նաեւ ֆէյի գիսաւորը, որ եօթն ու կէս տարուան շրջան մ' ունի, եւ որոյ զուգորդածիրին հեռակետ գագաթը՝ Երեւակի շրջանաձիրէն անգին չ'անցնիր, ապա Պրօրսէնի տ'Արքէսթի, Թաթլի, Ռւիննէքի, եւ այլ մի քանի փոքր աստեղք, կէս-գիսաւոր եւ կէս մոլորակ, նա եւս Ռւէլսի գիսաւորը, որ առաջին անգամ զննուել էր 1863 ի Երեւմանը, եւ որ այս տարուայ արեգական վերջին իւաւարման միջոցին յեղիպտոս գնացող եւրոպացի աստղաբաշխներէն զառաջինն նշմարուելով, Պրաղիլիոյ կայսրը՝ որ Փարիզի գիտութեանց ձեմարանին թըդթակից—անգամ է, յունիս 20 ին թիօ Եանէյրօյէն հեռագրաւ կ'ձանուցանէր թէ յիշեալ գիսաւորն յունիս 17 էն ի վեր սկսած է արեւմտեան կիսագնդին մէջ տեսնուիլ, ինչպէս եւ ներկայ սեպտեմբեր ամսոյ տռաջին եօթնեկէն ի վեր մեր արեւելեան կիսագնոտում այլ սկսած է տեսնուիլ արեւածագէն մի քանի

ժամ՝ յառաջ՝ արեւելեան—հարաւ—արեւելք հորիզոնին վերայ, որոյ գէսին երկայնութիւնը կ'ձգուի մինչեւ 45 աստիճան, եւ որոյ կորիզը կամ գլխոյն լուսակետը կարի իսկ փայլուն է՝<sup>(10)</sup>:

Սոցա ամենուն թիւը հաղիւ 10 ի կ'համնի, որք կանոնաւոր ընթացք մ՝ ունենալով՝ վերադարձի ժամանակին ալ ստուգապէս հաշուեալ եւ ճշգրտեալ է:

Եւ սակայն սոքա են ընդ ամենն իրենց վերադարձին հաւատարիմ գտնուող կանոնաւոր գիսաւորներն միւս ամենքն այլ՝ որ գիսաւորաց մեծամասնութիւնն կրկազմեն՝ կամ բնաւ չեն վերադարձել գուշակեալ ժամանակին, եւ կամ տակաւին կ'սպասուին, որոց մի քանի նշանաւոր օրինակներն աւելորդ չը համարիմք յիշատակել:

Մեսիէ աստղաբաշխն, 1770 յունիսի 15 ին, մի մթնաշողութիւն նշմարեց, զոր տեսաւ թէ հետզետէ կ'մեծանայ, այն աստիճան արագութեամբ որ նոյն ամսոյ 21 ին պարզ աչօք տեսանելի կ'գառնայր, երեք օր յետոյ՝ շրդ կարգի աստեղ պայծառութեան կ'համնէր իւր փայլունութիւնը, ապա անցաւ Արեգական ետեւը: Խսկ օգոստոս 5 ին վերստին սկսաւ տեսնուիլ եւ շարունակեց իւր տեսանելի գնացքը մինչեւ հոկտեմբեր: Առ զննուելով տեսնուեցաւ թէ կատարեալ գիսաւոր մ՝ էր, որոյ Աէքսէլ հաշուելով ու քննելով զուգորդային տարերքը՝ գտաւ թէ ձուածիր շրջան մը կ'բոլորէր հինգ ու կէս տարուան մէջ: Բայց ինչպէս կլիմնէր որ այսքան յայտնի, այսքան մօտաւոր եւ այսքան լաւ զննուած գիսաւոր մը բնաւ երբէք տեսնուած չը լինի: Աէքսէլ ուսումնասիրելով այս հարցը՝ բացատրեց թէ՝ յիշեալ գիսաւորն նախապէս 1767 ին անցել էր Արեգական առջեւէն՝ Լուսնթագի հետ զուգընթացաբար, եւ թէ նա այն ժամանակ 600 անգամ աւելի մօտը կ'գտնուէր սոյն մօլորակին՝ քան թէ Արեգական, որով եւ գիսաւորը մոլորակին ձգողական աղղեցութենէն ներգործուելով՝ թողել էր իւր սովորական նախորդ:

(10) Ուէլսի գիսաւորն, ինչպէս ծանուցածեմք ներկայ տարուան յունիս ամսոյ Արարատի մէջ, նոյն ամսոյն ՅՈ ին բոլորելով իւր զուգորդածիրն արեւամերձ գագաթը, այժմ սկսած է հեռանալ Արեգակէն և մեր մօլորակային դրութենէն, թափառելու անհուն անջրաբետին մէջ և իւր տարափակ զուգորդածիրը բոլորելու:

Ճանապարհը եւ խոտորելով ուրիշ նոր շաւզի մ' սկսել էր հետեւել, եւ թէ այդ գիտաւորն իւր վիճակը փոխելով՝ 1770 ին առաջին ընթացքն էր, որ կ'կատարել իւր այդ փոխակերպեալ նոր վիճակովը: Բայց ասաի՛ Նեքսէլ գուշակեց թէ 1779 ին Լուսնթագն ու այդ գիտաւորն եւս առաւել մօտաւոր պիտի գըտնուեին միմեանց, եւ թէ Նուսնթագը զայն առաջին անգամ իւր ճանրէն շեղեցնելէն յետոյ, երկրորդ անգամն այլ խոտորեցնելով շաւզին, կարելի էր թէ զայն առնէր բոլորովին դուրս հանէր մեր մոլորակային զրութեան սահմանէն: Արդարեւ յիշեալ գիտաւորն երկու անգամ լիբրագառնալէն յետոյ, հետեւեալ ժամանակներումն յատղեցաւ եւ լիբրջապէս անհետացաւ: Խոկայոր այդ տեսակ անհաւատարմութեանց հաշիւը չըկայ. Վիգօյի, Գօնձեայի եւ այլ այնքան գիտաւորներն, որք խիստ մօտէին մեզ եւ նեղ ու անձուկ շրջանածիրի մը մէջ կ'գառնային, վաղուց է որ այլ եւս ոչ երեւին մեզ:

Նոյնը նաեւ կրնայ ըսուելի երկարաշրջան գիտաւորաց նկատմամբ, եւ մասնաւորապէս 1556 ի գիտաւորին համար, որն որ այն ժամանակ Կարուս Ե.ի հրաժարման փութեացուցիչ նշանն համարուեցաւ (1): Առ իւր սպայծառութեամբն ու փայլունութեամբը նշանաւոր եւ ամենագեղեցիկ գիտաւոր մ' էր, որոյ նմանը երբէք չ'էր տեսնուած, եւ որոյ նախորդ երեւումներն ալ տեսնուել ու զննուել էին: Եինկը աստղաբաշխին ասելով՝ սա 1264 ին, այսինքն 292 տարի առաջ ալ միանգամ տեսնուել է, նոյնպէս տեսնուել է եղեր եւ ցերեկ ժամանակ 975 ին, 395 ին, եւ ըստ չինական տարեգրութեանց՝ 104 ին: Այս գիտաւորին վերայօք եղած զննութիւնը, նշմարուած հանգամանքներն, լիբ-

(1) Կամ Շարլը—Քէն՝ Սպանիոյ զօրեղ և անուանի թագաւորաց միէ, որն որ Գաղղիոյ, Խտալիոյ և Գերմանիոյ մէջ նշանաւոր աշխարհակալութիւններ անելով, զնւութիւն և զնուանտա սպանիական թագին հետ միացոյց և կայսր հրատարակուեցաւ, իսկ ձանձրանալով երկարատե ու անվերջ պատերազմներէ, մանաւանդ Գաղղիոյ գէմ մղած կոիւներէն, 1556 ին հրաժարեցաւ իշխանութենէ, թագաւորական գահը իւր որդւոյն, և կայսերական թագն իւր եղբօրը ժամանգութիւն թողլով, և ինքը քաշուելով առանձնացաւ Էսթրամատուր նահանգը հերոնիմոսեան ուխտի մի վանքումը, յորում և մեռաւ 2 տարի յետոյ:

ջապէս ամենայն ինչ հաւանական կ'ընծայէին թէ դա 292 տարի յետոյ այլ, այսինքն 1848 ին նորէն պիտի վերագառնայ: Սա եւս Հալլէյի գիսաւորի վերագարձին պատմութեանը երկրորդ տպագրութիւնը եղաւ: Ըստ որում 1848 ին երեւումը տեղի չունեցաւ, Հէնտ եւ Պօմ աստղաբաշխը նորէն հաշուեցին մանրամասնաբար նկատողութեան առնլով նորա կրած եւ կրելիք խոտորումներն ու սայթաքումներն եւ հուսկ ուրեմն վճռեցին վերջնապէս թէ 1858 օգոստ ամսուն անպատճառ պէտքէ վերագառնայ: Ի զո՞ր սպասեցին եւ որոնեցին երկնից վրայ, նա ամենեւին չ'երեւաց: Ինչ որ այնքան լաւ յաջողուեր էր Քլէռօյի, կատարեալ ձախողուած մի գարձաւ իւր յաջորդաց համար:

Ի մի բան՝ Գիսաւորաց շարժման էական եւ նախնական պատճառը ծանօթ է, այն է ձգողութիւնը, որով կարելի կ'լինի հաշուել եւ կանխաւ գուշակել նոցա վերագարձը. ոմանք հնազանդած են այդ վերագարձի կարգին, իսկ դոքա փոքր մասն են. երբ մարդս կամեցաւ այդ հաշուոց եւ գուշակութեան ԱՅՆ ընդհանրացնել եւ զայն առհասարակ ամենուն համար եւս ի կիր արկաներ, այդ մէթօտն անյաջող ելաւ: Հաշուած, չափուած եւ գասակարգուած 790 գիսաւորաց մէջէն, տասն հատը միայն գտնուեցան, որք հաւատարից մնացած են իրենց հաշուեալ վերագարձի թուականին, որով եւ սա փոխանակ ընդհանուր կանոն մը լինելու զարտուղութիւն մը կ'համարուի մեծամասնութեան հետեւած ընթացքէն: Գիսաւորք, փոխանակ հաստատ եւ անայլայլելի լինելոյ, ընդհակառակն առժամանակեայ եւ փոփոխական դրութիւններ են, լուծման եւ քայլայման բազմատեսակ պատճառներու ենթարկեալ, յորոց մի քանին պիտի ջանակք բացատրել:

Նախ կան գիսաւորներ որք միանգամ երեւնալին յետոյ այլ եւս վերագառնալիք չ'ունին, սոքա այն գիսաւորներն են՝ որք ամենամեծ ուժգնութեամբ արձակուած լինելով անհուն անջրապետին մէջ, երբ գիսուածով մօտենան Արեգական, պարզապէս կ'չեղին իւրեանց շարունակեն իւրեանց ճանապարհն ընթանալ առաւել կամ նուազ տարափակ կամ տարաբաժան զուգորդածիրի մը հետեւելով: Սոքա չեն պատկանիք մեր մոլորակային գրութեանը, ուստի եւ պատահական են, որով եւ ի հաշիւ չ'կարեն առնուիլ:

Նաեւս կան գիսաւորներ՝ որք այնքան երկայնաձիգ շրջանածիր մը կ' գծեն՝ որ զիրենք կ' առնուու բոլորովին գուրս կ' տանի մեր մոլորակային դրութեան սահմանէն յոյժ հեռի: Անգանօր յայտնի չէ թէ դոքա ի՞նչ տեսակ եւ որքան խոտորեցուցիչ եւ սայմաքիչ պատճառներու (այսինքն զօրաւոր աստեղց) կ' հանդիպին: Այս կարգէն է նելտոնի կամ 1680 ի հոչակաւոր գիսաւորը, որն որ Արեւու մակերեւութէն 60 հազար փարսախ մօտաւորութեամբ անցնելէն յետոյ, կ' հեռանայ անտի 36 երկիլիոն<sup>12)</sup> փարսախ եւ հազիւ 8813 տարիէն միւսանգամ կրնայ վերագառնար: 1864 ի գիսաւորին շրջանածիրի բոլորումը պէտքէ երկու միլիոն տարիէն աւելի տեւէ: Այս տեսակ գիսաւորաց վերագարձին խօսքը բերան առնուլն անգամ աւելորդ է: Բաւական համարիմք ի նկատի առնուլ միայն այն գիսաւորներն, որոց բաղդատաբար կարճ պարբերականութիւնը՝ երկու կամ երեք դարը չի անցնի:

Արդ, այս կարգի գիսաւորներն եւս կրնան վերագառնալ առանց երեւնալու սակայն, կամ օգերուն գէշութեանը պատճառաւ եւ կամ լուսնին ներկայութեանը՝ որ բաւական նեղութիւն կ' պատճառէ զննողաց՝ իւր լոյսը զօրաւոր արգելք մը լինելով յոտակ տեսնելու գիսաւորն: Կըպատահի որ այս վազագարձ գիսաւորներէն օմանք այլ արեւու եւ երկրիս մէջտեղիցն անցնելով, տուլնջեան լուսոյն հետ կ' ծագին եւ կ' մանեն միասին, որով եւ խոյս կ' տան մեզ տեսանելի լինելէ: Այս պատճառաւ շատերուն վերագարձին զննութիւնը կատարել կարելի չէ եղած, որք յետոյ հաշուով գտնուած են:

Բաց յայսցանէ՝ կան նաեւս մոլորակաց ձգողական ներգործութենէն պատճառեալ խոտորմունք եւ սայմաքմունք, որք զորօրինակ 1770 ի կամ 1778 սեպտեմբեմբ գիսաւորին վերագարձն անհընար եւ անհետ ըրին: Մոլորակաց մէջ ամենէն աւելի ձգողական աղգեցութիւն ունեցողն գիսաւորաց վերայ և ուսնիքագն է: Այս աստղին ծաւալը, ինչպէս առացինք, երկրէս 1400 անգամ մեծ, եւ իւր զանգուածը 338 անգամը ծանր լինելով, այդ աստեղ վերայ մարմնոց ծանրութիւնը՝ Երկրիս վերայ եղածէն  $2\frac{1}{2}$

(12) Յայտ է թէ հազար անգամ միլիոնը կ' անէ մի երկիլիոն կամ 1000, 000, 000:

անգամն աւելի է, այսինքն թէ՛ Երկիրս մի որոշ հեռաւորութեամբ գիսաւորի մը վերայ որքան իւր ձգողական ազգեցութիւնը կ'ներգործէ, և ուստի միեւնոյն հեռաւորութեան մէջ՝ նորա երկուք ու կէս անգամն աւելի կներգործէ եւ կը քարշէ զայն առ ինքնու եւ քանզի նորա թաւալման շրջանը կ'տեւէ մօտ 12 տարի, ուստի եւ մեծ պատահականութիւնն եւ հնարաւորութիւնը կարելի է լինել որ գիսաւոր մը դմանէ հեռի այլ անցնի եւ կամ խիստ մօտէն անցնի, զորա ձգողական ազգեցութեանէն խօս տայ եւ կամ առ այդ կատարելապէս ենթարկուի միանգամ մեզ երեւի եւ ապա կորուսանէ իւր պարբերականութեան կանոնաւորութիւնը:

Օրինակի համար Ֆէյի գիսաւորը կ'թուի առ մեզ եկած լինել 1447 ին, յորում անգիտելի մնացած է, թերեւս մի օր այլ բոլորովին անհետանայ Նէքսէլի գիսաւորին նման: Ենքի գիսաւորը, որոյ պարբերական շրջանը  $3\frac{1}{2}$  տարի է, եւ որ պէտք է վերադառնայր 1881 ի միջինքին, կ'թուի թէ նա մեծ սայթաքում մի կրած էր անցեալ տարի, ինչպէս իւր նախորդ շրջաններուն մէջ եւս կրած է նմանօրինակ սայթաքումներ, բայց որքա նախատեսուած անկանոնութիւններ են, զորս կարելի է հաշուի առնուլ, եւ որք ընդհանուր օրինաց փոխանակ ժխտումն լիներոյ ընդ հակառակն նորա անժիտելի հաստատութիւնն ու ապացոյցը լինելու կ'ձառայեն: Բայց սոցա ամենքը չ'են բաւական 1556 ի կամ Շարլը Քէնի գիսաւորին անհետացումը բացարելու: Հարի է որ լուծման կամ քայքայման ուրիշ պատճառներ եւս կեցած լինին: Դիպուածը, ինչպէս պիտի տեսնուի, գիսաւորաց փոխակերպութեան մի եղական եղանակը ծանօթացուցած է մեզ:

Աւստրիացի մայօր Պիէլա 1826 ին Խօհանիսպէրի քաղաքումը մի գիսաւոր նշմարած, եւ ըստ սովորութեան՝ իւր անունը արւած էր իւր գտած այդ գիսաւորին, որ կ'կոչուէր Պիէլայի գիսաւոր: Նմանէ առան օր յետոյ Գաղղիացի մի աստղաբաշխ կամ պառ եւս կնշմարէ զայն Մարսիիոյ մէջ, եւ կը հաշուէ նորա զուգորդային տարերքը եւ կ'տեսնէ թէ՛ սոքա նախապէս երկիցը՝ մին 1772 ին եւ միւսն 1805 ին երեւցող մի ուրիշ գիսաւորի մը զուգորդային տարերաց յարեւնմանն էին: Իւր պարբերականութեան աւելողութիւնը  $6\frac{1}{2}$  տարի լինելով, հարկաւ բազ-

միցս անցած լինելու էր Արեւու առջեւեն առանց տեսնուելով։ Տամօազօ հաշուեց եւ նորա վերադարձը նշանակեց 1832 ին, սա ճիշտ ելաւ, եւս եւ վերադարձու 1838 ին եւ 1846 ին, այս-պէս որ սա այլեւս ամենականոնաւոր վերադարձ ունեցող գիսա-ւորաց կարգին մէջ անցած կթուէր վերջնականապէս, այն ինչ զոյն վերջին անգամն երեւմանը՝ հետաքրքրական յեղացրման մի ենթարկուեցաւ։ Վալց տեսել էր զայն 1846 յունիսը 20 ին առանց սեւէ տարօրինակ ինչ նշանաբելու նորա վերայ, 27 ին նո-րին կտեսնէ անձրեւային օգոյն պատճառած եօթնօրեայ ընդ-հաւատմանէ մը յետոյ, բայց այս անգամ զայն կ'տեսնէ երկուոր-եակ, գիսաւորն երկու անհաւասար մասերու ճեղուած էր, մէն մի մասը 30,000 բիւրամեթր հեռաւորութեամբ բաժանուած ի միմեանց։ Այդ երկու մասունքն եւս ունէին գիսաւորաց յա-տուկ եւ սովորական եղած կերպարանքն ու տեսքը, որով կշա-րունակեին եւ շարունակեցին այնուհետեւ դարձեալ ընթանալ միատեղ։

Երկուսն եւս 1852 ին վերադարձան միեւնոյն ձեւով, գրեթէ հաւասար եւ նմանօրինակ շրջանածիրերով, միայն սա տարբե-րութեամբ որ՝ միոյն պարբերականութեան տեւողութիւնը միւ-սինէն 15 օր աւելի էր, եւ մէկ մ' այլ օր այդ երկու մասանց ի միմեանց ունեցած բաժանման հեռաւորութիւնը 250,000 բիւ-րամեթրի հասել էր։ Մեծ տարաբաղզութիւն մ' էր որ անձրեւային փակ ու գէշ օգերին արգելք եղած էին Վալցի՝ դոցա բո-ժանման ճիշդ ժամանակը տեսնելու եւ իմանալու։

Խչեւիցէ, աստղաբաշխք այլ եւս սա մտածմանը կ'հակէին թէ՝ այդ երկու մասունքն երթալով հետպհետէ պիտի հեռանային ի միմեանց այնքան որ վերջապէս իւրեանց միեւնոյն գիսաւորէ մը յառաջ եկած լինելու յիշատակն եւս կորուսանէին եւ սկսէին իրեւ առանձինն եւ ջոկ ջոկ գիսաւորներ նկատուիլ։ Խոկ այն արկածը որ զանոնք բաժանէլ էր՝ աւելի խորագոյն լուծման ու քայքայման մի սկզբնաւորութիւնն էր եղած։ Աստղաբաշխք ի զուր սպասեցին որ դոքա վերադառնան 1872 նոյեմբերին. բնաւ չերեւեցան, այլ փոխանակ դոցա՝ նշմարուեցաւ նոյմ։ 27 ին ասուլներու անթիւ անհամար բաղմութիւնն մը, որ այդ բաժան նեալ գիսաւորաց հետեւելիք շաւիդը կ'ընթանամին։

Մօնղալիքի մէջ մի բոպէումը՝ 400 տսուալ կամ խուսափող ասուղ թուեցին, որք փայլելով սլացել էին երկրիս մտնոլորդին մէջէն, մի ժամանումը 1100 հատ, եւ մի ամբողջ գիշերումը 160,000 ասուղ թուել էին: Եւ քանզի միեւնոյն երեւոյթը եւրոպիոյ վերայ ամենուրեք եւս տեղի էր ունեցել, ուստի եւ 50 միլիոնի հաշուեցին այդ մի գիշերուան մէջ երեւցող ասուպներու թիւը այնքան մի միջավայրում՝ որ երկրային շրջանածիրին մի հազարերորդ մասն իսկ չ'էր:

Ուստի եւ աստղաբաշխք սկսան կասկածիլ թէ մի՞գուցէ սոյն ասուպներն՝ այդ աներեւութացող երկաւորեակ գիսաւորաց բեկորներն եղած լինին:

Այս կասկածն ու ենթադրութիւնը առիթ եւ պատճառ տուաւ նոցա որոնել եւ հետախուզել թէ ի՞նչ յարաբերութիւնք կային գիսաւորաց եւ ասուպներուն միջեւը, հետազօտութիւնք՝ առ որս անօգուտ չ'եմք համարիր մեր ընթերցողներն եւս ընտելացնել:

( Յ-Ե-Հ-Հ-Ք-Է-Լ ) :

ՆԻԿ. Մ. ԹԻՒՂԵՆՏԱԵԱՆՑ.

---

### ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԱԿԱՆ ԶԱՆՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ.

---

Կան այնպիսի հարցեր եւ խնդիրներ, որոնք միայն հեռաւոր ապագայում համառումեն ծաղկած եւ պտղաբերիչ զարգացման, իսկ ներկայումս գտանւումեն սաստիկ խեղճ դրութեան մէջ: Այդպիսի հարցերի եւ խնդիրների կարգումն են ուսումնարանական հարց եւ առողջապահութեան խնդիր: Այժմս ի՞նչ է ուսումնարան՝ իսկութեամբը. գլւաւորապէս ժողովրդականը, եւ ի՞նչ պիտի դառնայ ապագայում — երկու երեւոյթ, որոնց մէջ մի ահագին անգունդ կայ եւ որին լիցնելու համար հարկաւոր են ճգունքի եւ աշխատանքի ամբողջ դարեր եւ շատ նիւթական միջոցներ: Որքա՞ն ժամանակ արդեօք պիտի անցնի մինչեւ այն բաղդաւոր եւ երջանիկ օրը, որ բոլոր հայերուա վերայ ծագէ իմաստութեան եւ արդարութեան արեգակը, եւ բոլոր հայերը փոքր իշատէ գրագէտ անձինք գաւանան: Որքա՞ն արդեօք ուսումնարաններ եւ գլուխուանքներ են հարկաւոր այդ ամենալաւագոյն նպատակին հասնելու համար: